

Բ Ի Չ Չ Ի Ո Ւ Ա

Ը

Լուդուիկ եղածին վրայ զարմացեր ու կոմսին խօսիլը լսելով զմայլման մէջ ընկղմեր էր. չէ թէ ըսածներուն ուշադրութիւն դնելով, այլ հոգեվարին խօսիլը, մտածելը, նայիլը, ապրիլն ու քրտնիլը տեսնելով՝ մեծ յուզման մէջ ինկաւ, և սիրտն ուրախութեամբ ու պարծենկոտութեամբ լեցուեցաւ: Քանի մը վայրկեան լուռ զարմանալէն վերջը՝

— Կեցցես, կեցցես, կանչեց, ազատեցար. որո՞ւ ձեռքով արդեօք:

Ու օդուն մէջ ասդին անդին շարժելով պարապ պտուկը՝ կը պագնէր, ու բառգրքին ամենէն անուշ բառերոցն հետը կը խօսէր:

— Որո՞ւ ձեռքով արդեօք, կրկնեց բանտարգեալը. թերևս քու ազնիւ խրնամքովդ, իմ համեստ Լուդուիկս: Բայց թէ որ իրաւցնէ առողջանալու ըլլամ, բժիշկներն իրենց հրամաններուն, քահանան ալ աղօթիցն արդիւնք պիտի սեպեն:

— Ոչ ինձմով, և ոչ ալ բժիշկներով, ըսաւ Լուդուիկ. թերևս քահանային ձեռքով... չեմ գիտեր... աս յայտնի է թէ բարիք ըրաւ... Այլ ուրիշի, ուրիշի մը ձեռքով:

— Ո՞վ է ուրեմն այս բարեգործն ու անձանօթ պաշտպանը, հարցուց Շառնէ անտարբերութեամբ. կը կարծէր թէ Լուդուիկ առողջանալը սրբոյ մը միջնորդութեան արդիւնք համարի:

— Ոչ բարեգործ՝ այլ բարեգործուհի մը, պատասխանեց Լուդուիկ:

— Ի՞նչպէս. ի՞նչ կ'ուզես ըսել. Ս. Աստուածածնայ պատկեր մը արդեօք:

— Չէ, չէ, պարոն կոմս. գրեզ մահւրն է ու անշուշտ սատանային ճիրան.

ներէն ազատողը, վասն զի առանց խոստովանանքի պիտի մեռնէիր, նախ և առաջ ու ամենէն առաջ Բի'չչիոյա խաթունը, Բի'չչիոյի'նա, Բի'չչիոյե'դդա խաթունիկը, իմ սանս՝ եղաւ. այո իմ սանս, վասն զի ես եղայ նախ որ իրեն այս անունը դրի ու Բի'չչիոյա կոչեցի. անանկ չըսիր մի ինձի. ուրեմն իմ սանս է, ես ալ կնքահայրն եմ, ու իրաւունքս կը պահանջեմ:

— Բի'չչիոյա՞, գոչեց կոմսն ու յանկարծ անկողնէն վեր ցատքեց՝ բարձին կռթռնած նստաւ, ու սաստիկ ախորժէն ու հետաքրքրութենէն դէմքը կենդանացաւ:

— Պարզ խօսէ, պարզ խօսէ, ըսաւ, ազնիւ Լուդուիկս:

— Ինչո՞ւ կը զարմանաս, ըսաւ բանտապանը՝ սովորական ոճով մէկ աչքն ամփոփելով. կարծես թէ այս առաջին անգամն է որ այսպիսի ծառայութիւն մը կ'ընէ քեզի. երբ այս հիւանդութիւնդ վրադ կու գայ՝ որուն սաստիկ ենթակայ ես, այս խոտով չէ որ միշտ կ'առողջանաս. գոնէ ինձի ասանկ ըսիր. աղէկ որ միտքս եկաւ, վասն զի յայտնի կ'երևայ թէ Մոնրէլիէի և Բարիզու բժիշկներն ամենը մէկտեղ եկած չեն կրնար այնպէս հիւանդութիւնդ ճանչնալ ու դարմանել, ինչպէս որ Բի'չչիոյա իր մէկ տերևովը կ'ընէ: Այո, այս բանիս մէջ իմ սանիկս բժիշկներու չորեքգնդեան բանակի մ'ալ ամեն մէկ գնդի մէջ չորս հարիւր անձինք ալ դնելու ըլլանք՝ նոյնպէս կրնայ յաղթել. և այս անկէ յայտնի է որ երեք բժիշկքն ալ վատութեամբ գրեզ անկողնոյ մէջ ձգեցին հեռացան. ընդհակառակն Բի'չչիոյա... ան, այն սիրուն բուսակը... Աստուած սերմն անկորուստ պահէ... Իսկ ես չափը քանակը պիտի չմոռնամ, ու թէ որ պզտիկ Անտոնիկս հիւանդանալու ըլլայ՝ խաչած կամ աղցան ըրած պիտի կերցընեմ, թէպէտ և եղբրդէ ալ աւելի լեղի է: Քիչ ատենուան մէջ բոլորովին յաղթեց ախտին. վասն զի ահա առողջացար. ահա հիմա զարմացած կը նայիս... կը խնտաս ալ...

Ա՛հ, կեցցե՛ ազնուաշուք բամբիշնն
Բի՛ւյիոյա:

Շառնէ ախորժ կը զգար պատուա-
կան պահապանին ուրախ ու խօսուն
կերպը տեսնելով. մահուրնէ ազատիլն
ու տնկոյն պարտական ըլլալու մտա-
ծութիւնը՝ որ արդէն բանտարգելու-
թեան երկայն ժամերուն մէջ զինքը ըզ-
մայլեցուցեր էր, երջանկութեան եռան-
դուն զգացմունք մը կը զարթուցանէին
սրտին մէջ, և իրաւցնէ ժպիտ մը ջեր-
մոտ շրթանցը վրայ փայլելու վրայ էր՝
երբ յանկարծ մտքէն դժպատեհ ու ան-
գութ խորհուրդ մ'անցաւ:

— Բայց ան նայինք թէ այս բոյսս՝ ա-
ռողջանալուս ինչպէս ծառայեց. ինչ
կերպով պատրաստեցիր:

Հարցուց, ու հարցընելու ատեն սոս-
կում մը զգաց:

— Ամենապարզ կերպով, պատաս-
խանեց հանդարտութեամբ բանտապա-
նը: Քիչ մը ջրով աղէկ կրակի վրայ դրի,
երեք անգամ եռացուցի... կատարեալ
դեղ մ'եղաւ. դժուարին բան չէ ամե-
նեին:

— Տէր Աստուած, — պոռաց Շառնէ՛
բարձին վրայ իյնալով ու ձեռքը ճակ-
տին զարնելով, — փճացուցիր զբոյսը .
ահ... բայց չեմ կրնար, Լուդուիկ, յան-
դիմանել զքեզ. և սակայն... խեղճ Բի՛ւ-
յիոյա. ինչ պիտի ընեմ, ինչ պիտի
ըլլամ առանց իրեն:

— Հանդարտէ՛ հանդարտէ, — ըսաւ
Լուդուիկ՝ գոգցես հօր պէս մխիթարա-
կան ձայնով քովը մօտենալով, որ մեծ
տրտմութեան մէջ էր, տղու մը պէս՝
երբ սիրած խաղալիքը ձեռքէն առած
ըլլան. — հանգարտ կեցիր ու ծած-
կուած բռնէ զքեզ: Ինձի մտիկ ըրէ.
ըսաւ, ծածկոյթներն ու անկողնոյն խառ-
նափնդորութիւնը շտկելու զբաղած, որ
յանկարծական շարժմունքներէն բոլո-
րովին աւրուեր էր: — Ի՞նչ կ'ըսես,
կրնայի տարակուսիլ բոյսը զոհելու՝
մարդու մը կենաց համար. յայտնի է
թէ չէ. և սակայն չուզեցի առաջին
անգամուն մէկէն սպաննել ու ամբողջը
պատուկին մէջ լեցընել, որ անօգուտ ալ

էր. կտոր մը բան միայն վերուցի վը-
րայէն. կնկանս մկրատովը շատ մը ան-
ցած տերեւներէն կտրեցի, քանի մ'ալ
առանց կոկոնի ճիւղեր... վասն զի հի-
մա վրան իրեք կոկոն կայ. ինչ աղուոր
է: ... Անգամահատութիւնն առանց
ֆնասելու յաջողութեամբ կատարեցի...
չմեռաւ, մանաւանդ թէ քեզի պէս ինքն
ալ հիմա աւելի աղէկ է: Կը տեսնես որ
խոհեմ ըլլալու է... Խոհեմ եղիր, լաւ
մը քրտնէ, կատարելապէս առողջացիր
ու կը տեսնես:

Շառնէ երախտագիտութեամբ մ'ի-
րեն նայեցաւ ու ձեռքն երկնցուց:

Այս անգամուս Լուդուիկ ալ իրենը
մօտեցուց ու զգացմամբ կոմսին ձեռքը
սղմեց ու աչքը լեցուեցաւ. բայց մէկէն
անշուշտ կանոնին դէմ՝ ըրած անսովոր
զանցառութեանն համարներըուստ ինք-
զինքը մեղադրելէն՝ երեսին մկանունքն
երկնցան ու ձայնը խոպոտեցաւ: Ետ-
քը ետքը՝ դեռ բանտարգելոյն ձեռքը
բռնած, և ջանալով որ Շառնէ այլայլե-
լուն պատճառը ուրիշ բանէ ենթադրէ,

— Նայէ՛ նորէն կը բացուիս, ըսաւ,
և մեղմով ու բժշկի ոճով թևն անկող-
նոյն մէջ անցուց. յետոյ պաշտօնական
ձայնով նորանոր յանձնարարութիւն-
ներ ընելէն վերջը՝ սենեկէն դուրս ելաւ,
լուրջ դէմքով մ'այսպէս երգելով,

Իմին արուեստս օրական

Բանտապան է, բանտապան.

Քան ըզբանտեան ընտրել է բիւր անգամ:

Թ

Նոյն օրն ու երկրորդ օրը Շառնէ
շատ տկար էր, որ հիւանդութեանց
սաստիկ տազնապամանցն ու առատ ար-
տաչնութեան բնական հետեւանքն է,
անանկ որ ոչ շարժիլ և ոչ մտածել
կրնար. բայց երրորդ օրն աղէկ զգաց,
և եթէ դեռ տկարութեանն ու հիւան-
դութեանն համար ստիպուեցաւ անկո-
ղին կենալու, բայց կ'իմանար թէ ոտք
ելլելու ժամանակը մօտ էր, որով կըր-

նար սովորական շրջագայութիւններն սկսել, և նորէն ընկերակիցն ու ազատարարը տեսնել:

Դարձեալ բոլոր մտածութիւնը բուսակին վրայ սկսաւ պտրտիլ. չկրցաւ ամենեին մեկնութիւն մը տալ թէ ինչ նորօրինակ պարագայով արդեօք՝ բանտին գաւթին մէջ ոտքին տակ կոխուելու խեղճ բոյսը՝ ձանձրութիւնը փարատեց, զոր և ոչ հարստութիւնն ու աշխարհիս փայլը կրցեր էին, և ապրեցուց զինքը մահուրնէ, որ մարդիկ իրենց զիտութեամբն անհնարին սեպեր էին:

Այս խորհրդաւոր կէտը չկարենալով միակ իր մտացը լուսոյն ըմբռնել, աւելորդապաշտութեամբ և ևս յարեցաւ Բի'չիոյայի: Անգործ և անզգայ էակին վրայ ունեցած երախտագիտութիւնը չէր կրնար խորհրդածեալ և նկատեալ բանի մը վրայ հիմնուիլ. սակայն հարկ զգաց սէր ձգել վրան՝ այնչափ ընդունած բարեացը փոխարէն: Ուր միտք չհասնիր՝ երեակայութիւնը կը ճգնի: Բոր բոքեցաւ Շառնէինն ալ, ու Բի'չիոյայի վրայ ունեցած սէրը քիչ ատենէն կրօնական պաշտօն դարձաւ: Միտքը դրաւ թէ գերբնական կապով միացած էր անոր հետ, և թէ նիւթը ծածուկ ձգողութիւններն ու անըմբռնելի համակրութիւններն ունի, որովք մարդ բուսոյ կը մերձենայ: Որ չէր ուզեր տակաւին խոստովանիլ զԱստուած, թերևս յուռութեա պաշտութեան տղայամիտ հաւատոցն ու աստղահմայութեան մէջ ինկաւ. Բի'չիոյա իր աստղը, իր սրբուհին և յուռութն եղաւ:

Ինչէն է որ գիտութեամբ կամ հանճարով անուանի մարդիկ՝ անաստուած եղեր են, և միանգամայն յիմարական աւելորդապաշտութիւններ ունեցեր են: Այն ատեն մարդկային ամբարտաւանութեամբ կուրցած՝ ամեն բան իրենց փառացը կամ ուժոյն կ'ուզէին վերաբերել. բայց սրտերնուն մէջ ցամբած և ճշմարիտ ճամբէն մոլորեալ բնածին և կրօնական զգացումը՝ առանց ուզելնուն երևան կ'ելլէր, իրենց մտածու-

թեանցն այլանդակ դրոշմը վրան կրելով: Կ'արգելուին սրտերնին որ մեծաբանօք յերկինս չվերաթևէ, որով երկրիս վրայ կ'իյնար: Կը կարծէին թէ կը դատեն ու չեն հաւտար. և իրենց հանճարն անձուկ 'ի մեծութեան, հորիզոնն առջևնին ամփոփելով, կը թողուր որ սոսկ համագոյից քանի մը բաղկացութիւնքն ըմբռնեն: Ամբողջին անհոգ կ'ըլլային ու մանրամասանց փոյթ կը տանէին. կը կարծէին թէ մասունքը դատելով՝ կրնան կշռել և իրենց տկար մտացը քննութեան տակ ձգել, չտեսնելով զայն արարչաստեղծ աշխարհիս միւս մասանցն հետ կապող կէտերը. վասն զի արարչագործութիւն, երկիր, երկինք, մարդիկ, աստեղք և ամբողջ տիեզերք՝ մի միայն անհուն, կատարեալ և յանչափա զանազանեալ էակ մը չէ՞ն արդեօք, որ Աստուծոյ հզոր ձեռքին տակ կ'ապրի ու կ'երբերայ:

Այսպէս Շառնէ դեռևս ջերմատ երևակայութեամբը վառուած՝ միայն Բի'չիոյան կը տեսնէ բնութեան մէջ, և անոր նմաններ գտնելու համար՝ գիտնական յիշողութիւնը կ'արթնցնէ և հրաշալի տնկոց պատմութիւնը կ'ուզէ յիշել. Հոմերի Նոյիէն, Լատոնայ արմաւենիէն, Ռտէնի հացիէն սկսեալ՝ ինչուան Բրետոն գեղջկին առջև փայլող ոսկեղէն խոտը, կամ Պրիոյ հովուուհիները չար մտածութենէ ազատող փշեայ ծաղիկը: Կը յիշէ Հովմայեցուց Հոռմինեան թղենին, Կելտաց դեղադէպն՝ ընդ կաղնոյ կերպարանօք պաշտեալ, Գաղղիացուց աղանիճը, Յունաց ներգիւնը, Արմորիկայց քարեմիլը, Պիւթագորեանց ոլոռուքը, Կէպրաց պահման մոլոշն, Հրէից քահանաներուն մանրագորը, Սողոմոնի կնքոյն և կաղնիէ մատանոյն հրաշալի արդիւնքը: Կը յիշէ Պարսից կապտագոյն քաւը, որ ըստ իրենց՝ լոկ արքայութեան մէջ կը բուսնի. սիրաքորան՝ որոյ պլտուղն ուտողն՝ ըստ Կտեսիասայ երկու հարիւր տարի կ'ապրի. դուպա ծառն՝ որ հսկայաբերձ ճիւղերովը Մէհմէտի երկնաւոր բնակարանին վրայ կը հովա-

ճանայ. քառքի միւս աստուածային ծառն, որոյ ծաղիկներուն ամեն մէկը հոգի ունի: Միտքը կը բերէ մոգական քաւնաչադան, կանանչ ամրիդան՝ որուն վրայ Հնգիկը անմահութեան և հեշտութեան պտուղներ կախուած կը տեսնեն. քուն պուս կարմիր ծառն՝ որոյ իւրաքանչիւր տերևոց վրայ քանդակուած կ'երևայ թիպէդաց բազմաթիւ ալփարեաններէն մէկուն տառերը. քերթուած բուսական, որ եղանակէ եղանակ նորոգուելով՝ կը փոփոխէ իր յաւերժական երգն՝ ի պատիւ Պուտտայ, Հնգիկաց Գրիստոսին¹: Վերջապէս խորհրդաւոր մտածութիւն կը համարի Յաբոնաց շատուածներնուն ոտքին խարխալը արեւածաղկօք կամ նունուֆարովք զարդարելն, ու սիրոյ ծնունդը ծաղկի պսակին վրայ համարիլը: Կը հաւնի Չինաստանի ժողովրդոց զգեստներն, զարդարանքներն ու բնակարաններն ծաղկանց ձևոյն և զանգակատնկոց ծուէնից նրմանցներուն: Կը զարմանայ Սիամացոց կրօնական խղճահարութեանը վրայ, յորս արդիւեալ է այլ և այլ տնկոց փնասելն, և նոյն իսկ զանոնք կտրելը: Օրէնսդիր ու փիլիսոփայ Մեծին կարողութիւն արեւմտեան գահուն վրայէն իր ժողովրդոց սրբանուէր ծաղկազարմանութիւն յանձնելը մտիկ կ'ընէ. ինչուան կ'ըմբռնէ նաև Գաբրիէլի ունեցած սաստիկ գութը սօսւոյ մը վրայ, զոր ըստ ելիանոսի և Հերոդոտի՝ կը գգուէր կը գրկէր և ախորժով անոր շքոյն տակ կը քնանար. զոր ոսկիէ ապարանջաններով ու մանեակներով զարդարեց, և բաժնուելուն վրայ տխրեցաւ:

Ինչ որ ատենօք զինքը կը գրգռէր՝ անշուշտ տկար մարդկութիւնը ծաղրե-

¹ Ըստ Հիւք (Huc) և Կապէ (Gabet) իմաստուն միսսիոներաց, որք 1844էն ց 1846 Թաթարստան, Թիպէզ ու Չինաստան այցելութեան ելան, գտնուած կամ բիւրեղեօյն ծառն իրական է. դեռ այսօր ալ նոյն հանգամանաց մէջ կը գտնուի. և իրենք ուղղափառ քահանայքն՝ ինամոտք պուտտայեան ամենայն բարեպաշտական խաբէութիւն պատժելու, կը վկայեն թէ « մանրակրկիտ մտադրութեամբ քննելէ վերջը, անկարելի եղաւ յայտն գոյն խաբէութիւն մը գտնել »:

լու, անարգելու և արհամարհելու, հիմա կը բարձրացնէ զայն աչքին առջև. գիտէ հիմա թէ ինչ կարևոր տեղեկութիւններ կրնան ծագիլ մէկ ցօղունէ կամ ճիւղէ մը. և յայնմհետէ կուսապաշտութիւնը երախտագիտութենէ առաջ եկած կը համարի: Տկար եղէգ մը բաւական չեղաւ արդեօք մարդուս առաջին նետը, առաջին գրիչն ու առաջին երաժշտական նուագարանը հայթայթելու, որոնք աշխարհակալութեան երեք մեծամեծ միջոցներն են:

Շառնէ արդէն լաւ վրայ դրած ըլլալով՝ առաւօտ մը այս տեսակ մտածութեանց խորն ընկղմած էր սենեկին մէջ, ուսկից հիւանդութենէն ետքը խոհեմաբար դուրս չէր ելած. մէյմ՝ ալ յանկարծ դուռը բացուեցաւ, լուղուիկ աւետեաց դէմքով ներս վազեց ու

- Ծաղիկ տուեր է, գոչեց:
- Ինչ... Բի'յչիոյա:
- Այո Բի'յչիոյա, Բի'յչիոյն'դդա, իմ սակիկս:

— Ծաղիկ տուեր է, — կրկնեց Շառնէ, աչքերը բորբոքած, ճակատը կարմրած. — ծաղկեր է. — ու դէպ ի սանդուխը վազելով — կ'ուզեմ տեսնել, ըսաւ:

Ի զուր բարի բանտապանը ջանաց զինքն համոզել որ անխոհեմութիւն էր ասանկ շուտով դուրս ելլելը, և թէ պէտք էր մէկ՝ երկու օր ալ համբերէր. և թէ դեռ կանուխ էր ու օդը զով, և թէ կրկին հիւանդանալէն քիչ հոգի կ'ազատի: Այսչափ միայն կրցաւ համոզել որ ժամ մ'ալ համբերէ, ինչուան որ արևը բարձրանայ:

Ինչպէս ծանր կ'անցնէր այն ժամը, թէպէտ և կրցածին չափ ալ զբաղեցաւ: Նախ առաջին անգամ բանտարգելութեանը մէջ մտածեց զարդարուիլ. այո՝ զարդարուիլ ի պատիւ Բի'յչիոյային, ծաղկեալ Բի'յչիոյային: Զգեստները փոշոտած, մազերը խառնափրնդոր, մօրուքն երկնցեր էր. ասոնք ամենն ալ կարգաւորեց. ինչուան աս աւտեն մեծագին արկղին մէջ մոռցած հայլին դուրս հանեց. խնամքով մ'ածիլուե-

ցաւ, Բիւլիոյան ծաղկած տեսնելու համար ածիլուեցաւ :

Այս էր բոլորովին հիւանդութենէն ազատիլը . հիւանդին առ բժիշկ, պարտաւորի առ իւր բարերարը, տարփաւորի առ սիրուհին ըրած այցելութիւնը :

Եւ երբ մաքրուեցաւ կոկուեցաւ, աչքերը հայլիին վրայ տնկեց ու զարմացաւ նոր կրած հիւանդութենէն ալ ետքը աչքը սովորականէն աւելի պայծառ, դէմքն աւելի ևս վրայ եկած ու ճակտին կնճիոնները պակասած տեսնելով . յիշեց որ դեռ երիտասարդ է, և հասկըցաւ որ եթէ դառն ու թունալից մտածութիւններ կան՝ որ ինչուան իրենց ծրարը կը թառամեն, կան ուրիշներ ալ որ կարող են կենդանացնել զայն :

Ճիշդ որոշեալ ատենին ներս մտաւ Լուդուիկ . բռնեց ու օգնեց կոմսին՝ գալարուն ու ձոյլ սանդիսին բարձր աստիճաններէն վար իջնելու, որ երբ փոքրիկ դաւթին մէջ մտաւ, թերեւ մաքուր օդոյն և երկնից լուսոյն ազդեցութեամբ, կամ թերեւ աշխոյժ ու նոր կարողութեանցն առանձնաշնորհութեամբ՝ զոր հիւանդութենէ ելլողները կը վայելեն, կարծեց թէ իր ծաղկին ճառագայթումը ամենայն ինչ չորս կողմն անուշահոտ ըրեր է, և անկէ համարեցաւ աղէկ զգալուն քաղցր ու կայտառ ազդեցութիւնքը :

Ծաղկանց անուշահոտութիւնն իրենց ինչ բանի կը ծառայէ . կը զուարճանան անով :

Չէ :

Արդեօք կենդանեաց համար կը բուրեն :

Բայց տեսնուած է երբեք որ ոչխարն ու շունը վարդի մ'առջև կենան հոտուրտալու համար :

Ուրեմն պարզ մարդուս համար անուշ բուրումն կը սիրեն :

Ինչո՞ւ :

Թերեւ սիրելի ըլլալու համար :

Շառնէ շատ մեծ սխալմունք չէր ըներ վերջապէս այն խորհրդաւոր ու ժոյն հաւտալով՝ որ զմարդ դէպ 'ի տունկը կը հակէ :

Այս անգամուս Բիւլիոյա գեղեցկութեան ամենայն պատրանքն աչքին առջևը երևցաւ, ծաղկին նուրբ ու պայծառ պսակը տարածած . ճերմակ, կարմիր և ծիրաներփին գոյներ իրարու հետ խառնուած էին լայն բլթակներուն վըրայ, որոնց մէջէն արևու ճառագայթ մը սպրդելով՝ ծաղկին չորս կողմը գոգցես լուսաւոր պսակ մը կը շողշողացնէր :

Շառնէ անձկանօք զմայլեցաւ վրան . կը վախէր որ չըլլայ թէ շունչ տալէն գունաթափի կամ դաչելով թոռմի . ալ չմտածեց որ հետագօտէ ու դիտէ . հիացաւ, տեսնելու հօտը վայելեց : Սակայն շատ չանցաւ ուրիշ մտածութիւն մը միտքն եկաւ ու ալ ծաղկին վրայ չէր նայեր : Յօղունին երկայնութեամբը կտրուածքի հետքեր, վնասուած ճիւղեր և մկրատին հանդիպելէն կիսով փճացած տերևներ աչքին զարկին . սպիւնները դեռ գոցուած չէին . ան ատեն յիշեց թէ կեանքն անոր պարտըկան է . զարմանքէ աւելի եռանդուն և քաղցր զգացմունքով սիրտը լեցուեցաւ, և Բիւլիոյայի երախտիքը մտածելով՝ մոռցաւ փայլն ու անուշահոտութիւնը :

Ժ

Բժիշկներն հրաման տուին Շառնէի որ հետեւեալ օրերուն մէջ ըստ իրեն յարմար ժամերուն ուզածին չափ երկայն ժամանակ դաւթին մէջ շրջագայի, որով դարձեալ սկսած ուտումը եռանդեամբ կըրցաւ շարունակելի ինչուան այն ատեն բուսակին վրայ ըրած դիտողութիւնները գիր անցընելու դիտմամբ ջանաց որսալ զԼուդուիկ որ իրեն թանաք, գրիչ ու թուղթ շնորհէ : Ապահով էր որ նախ յօնքը պուրստէ, խրոխտ դէմք մ'առնու, շատ աղաչել տայ, և վերջապէս կամ իր ու Բիւլիոյայի վըրայ ունեցած խնամոցն համար, և կամ շահու յուսով՝ վասն զի այս անգամ բանը տեսնութեան կը նայէր, զիջանի :

Բայց ասանկ չեղաւ . Լուդուիկ առաւ

Ջարկութիւնը նախ զուարթութեամբ ընդունեցաւ .

— Ի՞նչ կ'ըսես, պարոն կոմս, ասկէ դիւրին ի՞նչ կայ — ըսաւ՝ թեթե մը ծըխանոցը խծկելով, և մէկդի դարձած քանի մ'անգամ իրեն քաշելով որպէս զի չմտի, վասն զի Շառնէի առջև՝ որ ծխոյ հոտէն կը նեղուէր՝ ոչ երբեք կը ծխէր: — Ես ամենեին արգելք չեմ ըլլար. բայց ամեն այս պզտիկ գործիչներն ալ հրամանատարին բայլիքին տակն են և ոչ թէ իմ: Եթէ գրելու կազմած կ'ուզես ունենալ, շուտ շնորհքով աղերսագիր մ'ուղղէ, ու փափաքդ կըրնայ կատարուիլ:

Շառնէ ժպտեցաւ ու չվհատեցաւ:

— Բայց այս աղերսագիրը գրելու համար, սիրելի Լուդուիկս, նախ ուզածս պէտք է, այսինքն թանաք, զրիչ ու թուղթ:

— Իրաւ է, իրաւ է, պարոն կոմս. էշը պոչէն քաշեցի աւելի շուտով քալցընելու համար, վրայ բերաւ բանտապանը: Ահաւասիկ ինչ ոճով որ կ'ըլլայ սովորաբար աղերսագիր տալը, — ըսաւ բանգէտ դէմքով մը, գլուխը կէս ծռած ու թևերը ծալած: Կ'երթամ հրամանատարը կը գտնեմ ու կ'ըսեմ որ խընդրուածք մ'ունիս իրեն ընելու, բայց չեմ ըսեր թէ ի՞նչ է... ասիկա ոչ ինձի՛ այլ քեզի և իրեն կը վերաբերի: Եթէ չկարենայ ինքն անձամբ գալ հետդ խօսիլ, մարդ մը կը խաւրէ, որ գրիչ կաղամար ու թերթ մը գրոշմաւոր դժած թուղթ կու տայ, որուն վրայ իրեն ներկայութեամբ կը գրես. ինքն ալ առջևը թուղթը կը կնքէ, գրիչը կը դարձնես, կաղամարը կ'առնու, նամակը կը տանի. այս է ահա ըլլալիքը:

— Բայց, Լուդուիկ, ես չէ թէ հրամանատարէն՝ այլ քեզմէ կ'ուզեմ այս շնորհքս ընդունիլ:

— Ինձմէ՞. ուրեմն ինձի յանձնուած հրամանը չես գիտեր, ըսաւ բանտապանը, բիրտ ու դժխեմ կերպարանքն առնելով:

Ուժով մը ծուխը քաշեց ու ծանր ծանր՝ կարծես թէ կոմսը հեռու բռնե-

լու դիտմամբ բերնէն դուրս փչեց. դէպ ՚ի աջ կէս շրջան մ'ըրաւ ու ելաւ գնաց: Երկրորդ առաւօտ երբ Շառնէ նոյն խընդիրը կրկնեց, բաւական սեպեց աչք ընել ու գլուխը շարժել:

Շառնէ ամբարտաւանութեամբ մեծ նուաստութիւն համարելով հրամանատարին առջև խոնարհիլը, և միանգամայն չուզելով մէկէն մէկդի ձգել մտքին խորհուրդն՝ այլ կատարել, ակուսխառնիչովը գրիչ շինեց, ածելին՝ որ ոչ աղէկ ոչ գէշ բան մ'էր՝ զմեղինի տեղ գործածեց, մուրը ջրոյ մէջ լուծելով թանաք ձևացուց, ու դրոցին սրուակներէն մէկն ալ կաղամար, ու բարակ կտաւէ ճերմակ թաշկինակները՝ որ իրեն անցեալ փառաւորութեանը մնացորդներն էին՝ թղթոյ տեղ ծառայեցուց:

Այսպէս ահա Շառնէ Բի'լլիոյայի քով չեղած ժամանակն ալ դեռ կրնար անով զբաղիլ դիտողութեանցը բովանդակութիւնն ՚ի գիր անցընելով: Ի՞նչ անուշ, ի՞նչ զարմանալի դիտողութիւններ. և ինչպէս ախորժ գգաց հաղորդելով զանոնք ուրիշի մը՝ որ սիրով մտիկ կ'ընէր և կրնար հասկընալ:

Գրացի ճանճորսն արժանաւոր կը թուէր իրեն գաղտնիքը լսելու: Այն դէմքն որ առաջ խոժոռ ու անշնորհք երևցեր էր աչքին, յետոյ բարեարտութեամբ պայծառացած տեսաւ, և այնպիսի լուսով կը փայլէր որ աշխոյժ մտաց յատուկ է: Երբ ծերունին պզտիկ պատուհանէն կէս հետաքրքրական ու կէս մտածող աչքը Բի'լլիոյայի ու իր վրայ կը պտրտցնէր, կը յանկուցանէր զՇառնէ: Ինչուան փոփոխակի ձեռք շարժեր ու ժպտեր էին. բայց ըստ կանոնաց բանտի չէին կրնար խօսիլ, և ոչ առողջութեան նկատմամբ ինչպէս ըլլալին հարցընել. որով բնութեան հրաշալիաց մեծ հետազոտողն՝ պարտաւրեցաւ քովը պահելու անգին գիւտերը:

Այն անթիւ հրաշալիաց մէջ պէտք է համարիլ նաև այս մասնաւոր յատկութիւնն ալ, այսինքն ծաղկին միշտ դէպ ՚ի արևուն դառնալն ու երես առ

երես նայիլը ամբողջ շրջանին ժամա-
նակ, լաւ մը ճառագայթները ծծելու
համար. իսկ երբ արևն ամպերու ներքե
կը ծածկուէր և անձրևի վախ կ'ըլլար,
մէկէն վրան ծռած բլթակներուն տակ
կը պատապարուէր, մրկի ատեն առա-
գաստներն ամփոփող նաւու պէս :

— Տաքութիւնն ուրեմն այսչափ հար-
կաւոր է իրեն, կը մտածէր Շառնէ. ին-
չո՞ւ համար. նաև ինչո՞ւ համար արդեօք
թեթև մը թրջելէն ալ կը վախնայ, որ
կրնայ զովացնել զինքը : Ո՛հ, ես իր վը-
րայ վատահ եմ. ինքն ինծի կը բա-
ցատրէ :

Բիւլլիոյա արդէն իրեն համար բա-
րերար զեղարան մ'եղեր էր. կրնար
ըստ պիտոյից կողմնացուցի ու ծանրա-
չափի տեղ ալ ծառայել. հիմա սկսեր
էր ժամացուցի տեղ ալ բռնել : Հոտը
շատ վայելելով իրեն թուեցաւ որ օ-
րուան այլ և այլ պահերուն կը փոփո-
խուէր. այս երևոյթս նախ զգայարա-
նացը խարէութիւն սեպեց. բայց կըր-
կին կրկին փորձերով անսխալ ըլլալն
իմացաւ, և սկսաւ ստուգապէս օրուան
ժամերն որոշել բուսակին հոտին հա-
մեմատ ¹ :

Ծաղիկները բազմացեր էին և մա-
նաւանդ իրիկուան դէմ շատ անուշ կը
բուրէր Բիւլլիոյա. ինչպէս այն ատեն
երջանիկ բանտարգեայր կ'ախորժէր
քովը մօտենալ : Լուգուիկի առատա-
ձեռնութեամբը քանի մը տախտակով
փոքրիկ բազմոց մը շիներ էր, չորս կտոր
հաստատուն սրածայր փայտերու վրայ
յեցած, որոնք յատակին անջրպետնե-
րուն մէջ մխուած էին : Երբ ուզէր բու-
սակին մթնոլորտին մէջն ապրելով մը-
տածութեանց մէջ ընկղմիլ, նստարա-
նին խորտուբորտ կռնակը նեցուկ կ'ըլ-
լար իրեն. հոն աւելի հանգիստ կը զգար
ինքզինքը՝ քան թէ ատեն մը մետաք-
սեայ ճոխ քանաքէներուն վրայ. եր-

բեմն ամբողջ ժամեր կ'անցընէր հոն ա-
նուահոտութեամբ զմայլած մտածե-
լով, պատանեկութեան օրերն յիշելով՝
որ առանց վայելից և ախորժանաց սա-
հեցուցեր, ընդունայն ցնորքներով և
վաղահաս ձանձրութեամբ կորուսեր էր :

Շատ անգամ ալ կ'ըլլար որ անցե-
լոյն վրայ ըրած քննութեանցը ժամա-
նակ կէս արթուն կէս քուն խոր ցնո-
րից մէջ կ'ընկղմէր, տեսակ մը անզգայ
ապշուրեամբ մարմնոյ. և այն ատեն ե-
րևակայութիւնը և ևս տաքնալով՝ քան-
տին գաւիթը հեշտալից երազներով կը
լեցընէր : Այն հանդէսներուն մէջ կը
գտնէր ինքզինքը՝ յորս երբեմն ձանձրու-
թիւնն անբաժան եղեր էր իրմէ, ուր
ամեն տեսակ հաճոյք լի էին, բայց ինքը
միայն մասնակից չէր կրնար ըլլալ ա-
նոնց :

Չմեռ իրիկուն մը վէճնէօյլ փողոցին
մէջ ունեցած հին զղեկին ճակատը ինք-
իրեն փառաւորապէս լուսաւորուած կը
տեսնէր : Բազմաթիւ կառքերու շնկոցն
ականջին մէջ կը հնչէր, որոնք ջահե-
րով բոլորչի բակին մէջ կը մտնէին, ու
ետեէ ետև իւրաքանչիւրէն կամարա-
կապ սրահին ճեմելիքներուն մէջ, որոնց
վրայ օթոցներ ու զարդարուն ծածկոց-
ներ փռուած էին, անուանի զարմա-
նուհիներ ¹ կը լեցուէին, թանձր մուշ-
տակներու մէջ պլլուած՝ որոնց տակը
մետաքս կը շողար. նաև անհաւատալի
երիտասարդք՝ սրածայր գլխարկներով,
չքեղ վզնոցով ու երիզապատ սրունք-
ներով. վզերնին մերկ, մազերնին կարճ,
կէս յոյն՝ կէս գաղղիացի տարազով՝ ե-
րևելի արուեստաւորներ ու զարգամ-
նակաւոր ու եռագոյն գօտուկը զօրա-
վարներ, գիտուններ, մատենագիրներ,
ոմանք կանանչ վզնոցներով, ոմանք ա-
ռանց վզնոցի : Միանգամայն անթիւ
բազմութիւն ծառայից ալ կ'երևէին ա-

¹ Անգղիացի տնկագէտն Սմիթ (Smith) նոյն
յատկութիւնքը գիտեր է շերտաւոր կտաւուկի
(Antirrhinum repens = la Linaire rayée) վրայ :
Մալդոյ Բրիտանիական (Flore britannique) հտ. Բ.
երես 658 :

¹ Գաղղիերէն բառով Merveilleuse կ'ըսուէր
Հասարակապետութեան վերջի տարիներուն մէջ
այն կինն որ արուեստակեալ ոճով, բանիւք, շարժ-
մամբ և զարդուք ազնուաշուք խաթուն կը ձեւ-
նար. ինչպէս նաև արանց մէջէն ալ նոյն կերպը
կեղծողն Incredible կ'անուանուէր :

մեն կողմ, որոնք նոր նշանազգեստներով հասարակապետական դաշնաժողովոյն (république conventionnelle), որոյ նորութիւնն անցեր էր, հանած հրովարտակները ծաղր կ'ընէին :

Իր դահլիճներուն մէջ խառնափնդոր դարուն ամենայն չքեղութիւնն ու մտացածին նորութիւնները կը գտնէր: Մեկնոցին ու քղամիդին հետ շատ մ'ալ մեկնոցակ ու տառատակ կը տեսնէր. կաքաւի համար վարդաձև զարդերով մոյկեր (les escarpins à rosettes), խիտանաւոր կամ ժապաւինէ գործած կօշիկներ քալիժի ու սօլերաց հետ կը սահէին յատակին վրայ. օրէնսգէտք, գրագէտք, զինուորականք, մեծատունք, պաշտօնեայք, համբարապետք, արուեստաւորք և կառավարիչք (gouvernants) իրարու քով խոնուած էին Տեսչութեան (Directoire) թոհ բոհին մէջ: Գուսան մը կը տեսնէր հին կղերին անդամներէն մէկուն քով. նախ քան զյեղափոխութիւնն եղած կառավարութեան յարուող (ci-devant) ազնուական մը, նոյն զգացմունքն ու կարծիքն ունող աղքատի մը քով. Ազնուապետութիւնն ու Ռամկավարութիւնը ձեռք ձեռքի տրւած. Հարստութիւնն ու Գիտութիւնը՝ որ թև թևի մտած կը ճեմէին: Վերածնեալ ընկերութիւնն էր, հասարակաց կեդրոնի մը բոլորտիքն ամեն մասունքը միացնելով, որոնցմէ իւրաքանչիւրն իսկ կ'իմանար թէ շատ տկար էր առանձին ընկերութիւն մը կազմելու համար:

Հերձուածն ուրիշ ժամանակի կը թողուէր:

Ասանկ կ'ընեն զուարճանալու համար ժողովուած այլ և այլ վիճակի հասակակից տղաք ալ. քանի կը մեծնան իրենց խաղի ընկերներէն կը բաժնուին, առանց գիտնալնուն ընկերական պիտոյից զօրաւոր ձգողութենէն քաշուելով:

Շառնէ ժպտելով կը դիտէր բարոյից, վիճակաց և սովորութեանց խառնուրդը: Ինչ որ ատենաք ամբողջ մարդկութեան վրայ նախատալից մտածութիւններ ունենալու դառն ու արգասա-

ւոր աղբիւր մ'եղեր էր իրեն համար, հիմա թեթև այպանք մը կը զարթուցանէր սրտին մէջ յիմարութեանցն և ընդունայն փորձերուն դէմ:

Յանկարծ փառաւորապէս աշխոյժ բազմակերպ և ազաղակաւոր երաժըշտութիւն մը սկսաւ ու հանդէսը թևաւորուեցաւ: Կոմսն ուրիշ անգամ լսած եղանակները ճանչցաւ, բայց հիմա շատ աւելի տպաւորութիւն կ'ընէին վրան: Լուսոյ փալփլուն պայծառութիւնն ու բիւրեղներու և հայլիններու վրայէն ցայտելով հատուածակողմեան անդրադարձութիւնքը, խնճոյից կամ պարահանդիսի դահլճին տաք ու անուշահոտ օդը, կերակրոց համեղութիւնը, կոշնականաց աշխոյժ զուարթութիւնը, կաքաւոզաց ցատքտուկ խումբերն՝ որ անցնելու ատեննին իրեն կը քսուէին, չորս կողմը լսուած թեթև ու փուճ սնուտիաբանութիւնները, քրքջածայն ծիծաղները, այս ամենը մէկէն անանկ անպատմելի զուարճութիւն կ'ազդէին որ երբեք զգացած չէր:

Յետոյ վայելչահասակ ու կայտառ խաթուններ, ուսերնին ճերմակ, վզերնին կարապինման, փառաւոր կերպասներով զարդարուած առջևը կ'ելլէին ու ժպտելով կ'ողջունէին զինքը. ճանչցաւ զանոնք. սովորական սեղանակիցքն ու պերճ գիշերահանգէսներուն զարդերն էին, երբ մեծատուն ու ազատ էր և աշխարհքիս բարեկեցիկներուն կարգը կը համարուէր:

Հոն կը փայլէր պարծենկոտն Տալլիենէ առանց նախանձորգներ ունենալու, յունական զգեստներով, բոկոտն ու հագիւ թէ ոսկիէ թեթև սանդալ մը հագած, ակունքներ ու թանկագին մատնիներ դրած. չքնաղն Հոեքամիէ, զոր Աթէնք կ'աստուածացնէր թերևս. վերջապէս համբոյրն և զմայլեցուցիչ Յովսեփինէ, ատենուան մը Պոհառնէի կոմսուհին, որ իրեքին մէջ շատերէն առաջին շնորհալիցն ու աղուորը կը համարուէր:

Այս ամէն կանայքն այսօր Շառնէի աչքին հաւասարապէս գեղեցիկ կ'ե-

րևէին և խանդակաթ զգացմունքներ ազդելու արժանաւորք. նայուածքնին աւելի անուշ ու վառվռուն էր հիմա քան թէ ատեն մը. շփոթեր էր թէ սրն ընտրէ :

Փորձեց. ու տարտամութեամբ մէկուն մէկային թափառելէն վերջը, յանկարծ մէջերնէն մէկն աչքին զարկաւ, որուն ոչ ուսերը բաց էին և ոչ իսկ ադամանդեայ զարդեր ունէր : Զգեստն ու կերպը անպաճոյճ, երկիւղածութեամբ գլուխը կախած՝ երևնալու կը վախէր, բայց ինքն ալ նոյնպէս գեղեցիկ էր. ճերմակներ հագած աղջիկ մ'էր, որոյ գեղեցկութիւնը պարզ բնական շնորհքովն ու այտերուն կարմրութեամբը դուրս կը ցատքէր : Շառնէ ոչ երբեք տեսեր էր զինքը, և սակայն քանի կը դիտէր, մէկալնոնց փայլը կը մարէր կ'անհետանար. քաղցր յուզմամբ սիրտը լցաւ, ու պատճառն ինչ ըլլալը չէր իմանար :

Բայց ինչպէս յուզմունքը կրկնապատկեցաւ՝ երբ աղջկան սև մազերուն վրայ ծաղիկ մը տեսաւ որ անոր միակ զարդն էր : Այն ծաղիկը . . . իր բոյսին ծաղիկն էր, բանտին ծաղիկը : Առ օրիորդն երկնցուց ձեռքը . . . յանկարծ ամեն բան շփոթեցաւ, աչքին առջև ամենայն ինչ իրար անցաւ. վերջին անգամ մ'ալ պարի երաժշտութիւնը կըրկին ուժով լսուեցաւ, յետոյ աղջիկն ու ծաղիկը գոգցես իրարու մէջ կորուսեցան. տարածուած ճիւղերը, բաց ու հոտաւետ պսակները սիրուն դէմքին չորս կողմը շատցան և մէկէն զինքն իսպառ ծածկեցին :

Արդէն դահլճին որմունքը գորգերէ կը մերկանան ու կը մթննան և Շառնէ ուրիշ բան չտեսներ՝ բայց եթէ ամպեղէն շոգի մը : Լոյսն աստիճանաբար մարելով կը զատուի ձեղունէն, յանկարծ խոտոր լոյս մը կը ձևանայ ու աղօտանալով կ'երթայ ամպին ստորը փայլելու. լուսաւոր ու հնչող դահլճին տեղ գծնեայ յատակ մը կը փոխանակէ. զառանցանայ մէջ ցուրտ բանականութիւնը վրան կու գայ. միտքն զպատ-

րանքը, իսկութիւնն ալ զերազը կը կոտորէ :

Բանտարգեալն աչքերը կը բանայ, կը տեսնէ որ բազմոցին վրայ է, ոտքերը դաւթին յատակին վրայ երկնցուցած, ծաղիկն առջևը, ու արևն հորիզոնին վրայ մոնելու մօտ :

Շառնէ առաջին անգամներն որ այս տեսակ բանդագուշանաց մէջ ինկաւ, իբրև սքանչելիք մը զարմացաւ : Երբոր բոյսին մօտ բազմոցին վրայ կը նստէր՝ միշտ այս քաղցր ցնորքներով միտքը կը լեցուէր : Քիչ մը խորհրդածելով երևոյթը մեկնեց. և միթէ չէր սորված որ ծաղիկներէն ելած կազային շոգիները կրնան երբեմն թեթև ու ախորժանզգայութիւն մը պատճառել : Ան ա տեսն հասկըցաւ թէ ինչուան ուր կըրնային ձգուիլ իր և բուսակին մէջ եղած վերաբերութիւնքն, ու անոր իւր վրայ ունեցած գոգցես մոգական ազդեցութիւնը :

Տեսած փառաւոր հանդէսները Բիւլլիոյան էր վայելել տուողը : Բայց ո՞վ էր այն համեստ ու պայծառ աղջիկն որ յանկարծ երեցաւ և նորօրինակ յուզման ու հեշտութեան մէջ ձգեց զՇառնէ. տեսած էր արդեօք կանխաւ. միթէ միւս խաթունայց պէս իր անցեալ ժամանակի յիշատակներէն էր. սակայն միտքը չէր գար որ անոր նման մէկը տեսած ըլլայ : Արդեօք ընդհակառակն այն յանկուցիչ երևոյթը փոխանակ անցելոյ՝ ըլլալիք բանի մը, ապագայի յայտնութիւն մ'էր . . . : Բայց միթէ ապագայ ունէր Շառնէ՞ ցնորակոծ անզգամն, և յայտնութեանց պիտի հաւտար : Զէտյն սպիտակազգեստ ամօթխած մատաղ աղջիկն, այն անպաճոյճ ու սիրուն ծաղիկն ու աղջիկը Բիւլլիոյա էր, որոյ առջև խաւարեցան շքեղ նախանձորդները. Բիւլլիոյա անձնաւորեալ և բանաստեղծեալ յերազի :

Աղէկ ուրեմն. Շառնէ պէտք է որ զայն սիրէ, և պիտի սիրէ զայն Շառնէ : Դիւրաւ կրնայ անոր շնորհագեղ հասակն ու անկեղծ կերպարանքն յիշել. յայսմհետէ այն քաղցր երևութիւն վրայ

պիտի բանգագուշէ, որով սրտին ու ըզեղին ամայութիւնը պիտի լեցուի: Գոնեա այն աղուոր աղջկան առջև, իր միայնութիւնը կտորելու համար՝ երևցած զուարթ ցնորքին առջև բանտին դռները պիտի բացուին. պիտի կարենայ անոր այցելութեան երթալ, քովը նստիլ, մօտէն քայել, ետևէն երթալ, երեսին ժպտիլ ու սիրել զայն: Իր կեանքովը, շնչովն ու սիրովը պիտի ապրեցընէ. մտքէն պիտի խօսի. աչքերը գոց՝ պիտի տեսնէ. իրարու հետ մէկ պիտի ըլլան, ու ինքն երկու պիտի ըլլայ:

Այսպէս Ֆէնէսդրէլլոյի բանտեալը զուարճալի հետաքննութեանցն ետևէն խարէական զմայլման մէջ կ'ընկղմէր և

հետզհետէ բանաստեղծութեան խորը կը մտնէր, ուսկից այնպէս կ'ելլէ մարդինչպէս մեղուն ծաղկանց զրկէն անուշահոտ ու մեղրալից: Դրական կենացն ընթեր երևակայական կեանքն ունէր առջինն ամբողջացնող, առանց որոյ մարդս կիսով կը վայելէ Արարչին բարիքը:

Արդ իր ժամանակը կէս մը Բի'լլիոյն տնկոյն, կէս մ'ալ Բի'լլիոյն օրիորդին հետ կ'անցընէ: Պատճառաբանութենէ ու աշխատութենէ վերջը, հաճոյք ու սէր կը վայելէ:

Կը շարունակուի:

ՏԵՂԱԳՐՈՒԹԻՒՆ

Հ Ա Յ Ո Ց Մ Ե Ծ Ա Ց

Ա Ն Ի

ԱՌԱՍՊԵԼԻՔ. — Չառասպելացն որ զքաղաքէն Անուոյ չունիմ' ասել յուսմէ՛ ճարտարամտեալ զառաջինն՝ եհաս կալաւ զմիտս խառնաղանճ մարդկանն, ևս և աշխարհատես մարդոց ոմանց և 'ի գիր ևս մխեցաւ: Ոմանք յառասպելացդ ամենեւին սուտ են՝ զի և հակառակ են բնութեան. այք կերպարանափոխ եղեալ տասնպատիկ յաւելուածով: Թէպէտ չէր արժան և յիշել իսկ զնոսին, այլ զի մի անյիշատակ առնելով՝ 'ի նմին կանխակալ սովորութեան թողցուք զուսմիկ մարդիկն, համառօտիւք յիշել արժան համարիմ': Առաջին զվաճառանոցէն առասպելաբանեն թէ յաւուրց անտի Անեցուց պէսպէս ազանելիք կայցեն 'ի նմա, և պուրակք այլ և այլ ձեռագործաց կտաւոց դիպակաց կերպասուց նովին դրիւք շարեալ 'ի դարանս և նովին գունոզն որպէս ինչ 'ի սկզբանն էր. և յորժամ ձեռն ածէ ոք առ նոսա զնեւ, զի մաշեալ և փտեալ են՝ իսկոյն 'ի փոշի լուծանին: Երկրորդ թէ ընդ երկրաւ պէսպէս իջեվանք կայցեն և տունք փառահեղք, յորըս տակաւին ամենայն կարասիք ողջ կան 'ի նոսին, մանաւանդ անօթք կերակրեղինաց պղնձիք և կարգաւ շարեալ 'ի դարագս շուրջանակի. և ըստ դիպաց գտեալ ումեմն զմուտ նոցա, և չհամարձակեալ առանձինն 'ի բաց առնուլ 'ի նոցանէ, ելանէ արտաքս և գտեալ զոմանս իւր օգնական՝ կամեցեալ իցէ վերըստին մտանել անդր և բառնալ որ զինչ և կամիցի. այլ աւուրս երիս խնդրեալ